

բարիքներուն իբր երախտագիտութիւն, կ'ընդունի Թլավիա (Flavia) մականունը եւ կը զարգանայ ի միաս մերձակայ տեղերուն, Տակաւ առ տակաւ հին Սիւքէմի քեկորները կ'անհետանան: Այն Սոփարի շուրջը հաստատուող քանի մը բնակիչներ ծնունդ կուտան *Syechera* կամ *Senochera* գիւղին, որ ըստ ոմանց, Գ. գարէն կը ճանչցուի իբր Սիւքար: Սակայն Եւսերիոսի կարծիքը այսպէս չէ:

Աստուածաշնչական տեղագրութեան հայրը որ չանգիտածք նախկին Սիւքէմի գիրքը նէպոլիսի շրջակայքը աւերակներու կոյտի մը ձեւին տակ կ'ըսէ մեզի Սիւքարի մասին. «Ան ցոյց կը տրուի մինչեւ հիմակ նէպոլիսի առջև, այն դաշտին մօտ գոր Յակոր տուաւ իր Յովսէփ որդւոյն. անոր մօտ Քրիստոս, ըստ Յովհաննու, խօսակցեցաւ Սամարացի կնոջ հետ ազրբերին մօտ» (Onomasticon, էջ 164): Տեղեկութիւնը կը թելադրէ գոյութիւնը, իբր շոտաւիդ, տուներու կղզեակի մը՝ սերած Սիւքէմացիներուն մեռած քաղաքին արմատներէն, երկարած գուելով մինչև Յակորի դաշտը: Արարները յետոյ վերակոչեցին զայն Պարսսա, Platani իր կրճատեալ անունին համաձայն, թերևս կը դորձածուէր Բիւզանդական շրջանին: Սիւրիոյ մէջ, Balatonosի գղեակը չի՞ պարտիր իր անունը հին Blatanosi մը: Արդ, 333ին, Սամարացի կնոջ ջրհորի մօտ կը տեսնուէին սօսիներ որոնց համար կ'ըսուէր թէ անկուած են Յակոր նահապետէն:

Onomasticon ի ծանօթագրութեան ազրբերը համազօր է, պէտք չէ տարակուսիլ, աւետարանական ջրհորին: Զուրը կը կը բզկէր ջրհորի մը խորքէն և անկէ ջուրը քաշելու համար ծայրը երկար պարանով դոյլ մը պէտք էր: Ամէն մօրդ կը յիշէ նշանաւոր արամախօսութիւնը և Սամարացի կնոջ պատասխանը (Յովն. Գ. 11 եւայլն). «Տէր, դու քանզի և դոյլ խկ ոչ ունիս, և ջրհորս խոր է, խկ արդ ուստի՞ ունիցիս զջուրն կեղանի. միթէ դու մեծ ինչ ո՞ք իցես քան զհայրն մեր Յակոր՝ որ զայս ջրհոր ետ մեզ. և ինքն աստի էարբ, և որդիք նորա և խաշինք նորա»:

ԽԿՐՏԻՉ ԵՊՍ. ԱՂԱԽՆՈՒՆԻ

(Շարունակելի)

ԼԵՇԱՍՏԱՆԻ ՇԱՅԵՐԸ

ԱՆՅԵԱԼԻՆ ԱՐՁԱԳԱՆԳՆԵՐԸ

Երբ մեր քայլերը Լվովի պագարին աջակողմը, դէպի Գրագովիոյ փողոցը կ'ուղղենք, մեր ուշադրութիւնը կը գրաւուի աջակողմի առաջին փողոցէն: Անկէ և մութ փոքրիկ փողոց՝ ան կը թուի անցեալի շատ բաներ խօսիլ մեզի: Հայոց փողոցն է ան: Արտասովոր տեսքով բաներ է որ մեր աչքը իրենց կը քաշեն հոն: Փողոցին մակերեւոյթին ներքև կը նշմարենք՝ կարծես ժամանակին ծանրութենէն հողին մէջ մխուած՝ կամարաւոր փոքրիկ դարատափ մը, որ կոթնած է եկեղեցիի մը վրայ: Այս եկեղեցին, հայկական եկեղեցին, Լվովի գեղեցկագոյն հին շէնքերէն մին է: Անոր բակը կը մանուի բոլորովին արդիական տեսքով վանդակորմէ մը: Հինաւորց կամարաւոր այդ դարատափին վրայէն անցած ատեննիս, կը լսենք սալքարերուն վրայ հնչելը մեր ոտնածայններուն արձագանդին, ինչ որ սկամայ դէպի վար նայիլ կուտայ մեզի: Ի՞նչ արտասովոր բակ մըն է ան: Հոն, սալքարերուն վրայ կը տեսնուին զարդեր և արձանագրութիւններ, որոնք, անծանօթ տառերով, իրենց գաղտնիքներուն մասին կը խօսին մեզի: Հայկական հին գերեզմանոց մըն է ան, որուն շիրմաքարերը հետզհետէ հողին մէջ մխրճուի են. այդ սալքարերը Լվովի հարուստ հայերուն գերեզմանաքարերն են: Հայասառ այդ արձանագրութիւնները մեզի կը պատմեն կեանքն ու անունները այդ քարերուն տակ հանգչող անձերուն, ու կը հայցեն ազօթել անոնց համար: Այդ սալքարերէն ոմանք, որ ամենէն աւելի լաւ պահպանուած են, կրթնցուած են պատին, որպէսզի անազարտ մնան:

Կատարեալ հանդարտութիւն մը կը տիրէ այս տեղին մէջ: Քաղաքին փողոցներուն և մօտակայ շուկային հոտաւոր ազմուկը զոգցես զարերու ընդմէջէն է որ կը հասնին հոն: Գերեզմաններու ջնջուած արձանագրութիւնները կը պատմեն անցեալ ժամանակներու շքեղութիւնը, և մենք կը

կարծենք մեր առջև ողջ տեսնել այն հա-
րուստ հայերը, որոնք իրենց կեանքը ան-
ցուցած են՝ աշխատելով այս մայր եկեղե-
ցիկին շրջակայքը, և բնակած են Հայոց
փողոցին երկու կողմերը կառուցուած պերճ
տուններուն մէջ:

Հայ վաճառականները, որոնք Լեհաս-
տանի և Ասիոյ երկիրներուն մէջ առևտը-
րական գործառնութիւններ կ'ընէին, իրենց
տուններուն մէջ լեցուցած էին Արևելքի
հարստութիւնները: Թանկարժէք գորգեր
և հրատուածքներ, արծաթ և ոսկի անօթ-
ներ և սպասներ, հոս Լիով բերուելով,
ինքնատպութեանց զեղեցկավայրի մը կը
վերածէին այս տեղը: Կարծես թէ Արևելքի
տաքուկ մէկ անկիւնը՝ հոս Լիովի ցուրտ
պատերուն առջև էին փոխադրուած: Հոս
է որ կը պարզուէր Լեհաստանցի հայերուն
գործօն և ժիր գոյութիւնը:

ԱՐԱՐԱՏԻ ՈՏՔԻՆ

Ո՞վ էին այդ հայերը, և ի՞նչ բախտ
զիրենք արևազեղ Հայաստանէն բերաւ
հոս՝ Լիովի այդ ցուրտ երկիրքին ներքև:
Արարատ լեռան ոտքը, Արաքս գետին եւ
Վանայ, Ուրմիոյ և Աւանի լիճներուն ափին
կը գտնուէր հայոց հայրենիքը: Ըստ աւ-
ւանդութեան, Նոյի տապանը, Ջրհեղեղէն
ետքը այդ լեռան կատարին վրայ հանգ-
չեցաւ: Պատմութիւնը մեղի կը խօսի
Հայկի մասին, հզօր ու քաջ այդ էակին,
որ հայ ցեղին հիմնադիրը եղաւ: Հայերը
իրենց լեզուով ինքզինքնին կը կոչեն հայ,
ու իրենց երկիրը Հայաստան: Հայոց զիջա-
բանական պատմութիւնը կը վերանայ մին-
չև Քրիստոսէ առաջ 2000 թուականը: Ա-
նոնց մասին առաջին պատմական տեղե-
կութիւնները կը հասնին մինչև Քրիստոսէ
առաջ Գ. դարը: Հայկական հզօր միա-
պետութիւնն իր կայանն ունէր Ասիոյ եւ
Եւրոպայի սահմաններուն վրայ Քրիստոսէ
2300 տարիներ առաջ. այս երկիրը եւ-
թարկուած էր շարունակական վտանգի մը
ոպարիկ ժողովուրդներու կողմէ, որոնք
Եւրոպան կը նուաճէին իրենց գէպի Արև-
մուտք գաղթի միջոցին: Հայ ժողովուրդը
քաջ և պատերազմիկ ժողովուրդ մըն էր.
կարող զիմակալելու իր վրայ յարձակող-

ներուն, բայց յաճախ իրարու հետ կռուող
բազմաթիւ թշնամիներու մէջ կը գտնուէր
անս Պատերազմները և անոնցմէ յառաջ եւ-
կած անտեսական յոռի պայմանները պատ-
ճառ եղան որ հայերը մեծ բազմութեամբ
թողուցին իրենց հայրենիքը, իրենց հետ
տանելով իրենց ընտանիքները և ինչ որ
կարող եղան ազատել իրենց ունեցածնե-
րէն: Անոնք սկսան գաղթել իրենց զեղ
միապետութիւն ունեցած օրերուն նոյն
խի: Ժ.Ա. դարուն պատահեցաւ Հայոց մե-
ծաղոյն գաղթը գէպի Աւ ծով, մանաւանդ
գէպի Սրբի: Մեծամեծ կորուստներէ և
Հայաստանի հին մայրաքաղաքին՝ «հազար
ու մէկ եկեղեցի ունեցող» Անիի կործա-
նումէն ետքն էր որ պատահեցաւ այդ:
Երեք հարիւր տարի աւելի յետոյ, Հայաս-
տան կորսնցուց իր անկախութիւնը և ա-
ւարի որս եղաւ իր դրացիներուն: Նորէն,
հազարաւոր հայեր թողուցին իրենց հայ-
րենիքը և գացին այլուր փնտռել իրենց
համար լաւագոյն գոյութիւն մը: Այս բանը
բազմիցս կրկնուեցաւ ազգային անիրա-
նութեան շրջանին և տեւց մինչև մեծ
պատերազմը: Մեր օրերուն, Հայաստան
պղտիկ հանրապետութիւն մըն է, որ հին
մեծ միապետութեան գոյզն մէկ մասը
միայն կը գրաւէ: Յիսուսի մահէն քիչ յե-
տոյ առաքեալները Հայաստան բերին ճըշ-
մարիտ հաւատքը. բայց Գ. դարուն էր
որ, Ս. Գրիգոր Լուսաւորչի օրով, բոլոր
հայ ժողովուրդը քրիստոնէութեան դար-
ձաւ: Անկէց ի վեր այդ կրօնքը եղաւ հա-
ւատքը հայ ժողովուրդին. որ երբեք չը
զազրեցաւ զայն պաշտելէ:

Զ. դարուն է որ հայերը ինքնուրոյն
եկեղեցի կազմեցին, որուն պետը, ամե-
նայն Հայոց կաթողիկոսը կը նստի էջմի-
ածնի նախարկական քաղաքին մէջ: Ութ
դար առաջ Լեհաստան գաղթող հայերը
այս ինքնուրոյն ազգային եկեղեցիին կը
պատկանէին:

ՀԻՆ ԼԵՀԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ
ԱՐԵՒԵԼԵԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՆ ՎՐԱՏ

Բերանացի աւանդութեան մը համա-
ձայն, որ աւելի ետքը դրի առնուեցաւ ժա-
մանակագիրներու ձեռքով, Լիովի քաղա-

քին մէկ մասն եղած Փոցամշի Սբ. Աննա եկեղեցին, որ այժմ չկայ, պէտք է ժՖ. դարուն կառուցուած հայ եկեղեցի մը եղած լինի. ինչ էր ցոյց կուտայ թէ հայերը այդ ատեն պէտք է արդէն կ'ընէին իրենց շինարարական ծախսերը: Անոնց՝ այս ափունքներուն վրայ գալու թուականը ճշտու ծանօթ չէ: Կըրնայ ենթադրուիլ թէ անոնք Փոցամշի և Կրօզի Զէրվիէնսքէ եկած են, արտօնութեամբը ուսու իշխաններու, որոնք թաթարներէ աւերուած վայրերուն մէջ կ'ուզէին կարելի եղածին չափ ստուարաթիւ գաղթականութիւններ կազմել: Ամէն պարագայի մէջ, յայտնի է թէ հայերը յոյժ բազմաթիւ էին կ'ընէին մէջ, Մեծն Քաղիմիրի օրով: Այդ թուականին է որ անոնք սկսած են հոն իրենց մայր եկեղեցիին շինութեանը, և եպիսկոպոս մը հաստատած են հոն: Քաղիմիր անոնց շնորհաց իրաւունքը Երեսփոխանական ժողովի մը, որ 12 երեւելիներէ կը բաղկանար, Այս ժողովը միեւնոյն ատեն հայկական դատարանի պաշտօն ալ կը վարէր: Հայերը իրենց հետ հոն տարեր էին իրենց օրինազիրքը, որ յետոյ ճանչցուեցաւ Հին Սիկիսմոնտէն: Լեհաստանի ուրիշ թագաւորներ, Յովհ. Քաղիմիր, Սիկիսմոնտ Օգոստոս, Յովհ. Կ. Սոպիէսքի բազմաթիւ նորանոր առանձնաշնորհումներ ըրին հայերուն:

Կ'ընէին և արեւելեան Լեհաստանի սահմանակից քաղաքներուն մէջ հաստատուած հայերը կը զբաղէին վաճառականութեամբ և Լեհաստանի և արեւելեան երկիրներու միջև առևտուրով: Ապրանքներ բերել կուտային Թուրքիայէն, Սիւրիայէն, Արարիայէն, Եգիպտոսէն և նոյն իսկ Հնդկաստանէն: Բոլոր արեւելեան թանկագին վաճառքներ իրենց ձեռքերէն կ'անցնէին: Գորգ, հիւսուածեղէն, արծաթով և ոսկիով բանուած կերպաններ կամ դիպակներ, որոնցմով թագաւորական զգեստներ կը շինուէին, եկեղեցւոյ զարդեր, պաշտամունքի առարկաներ, զոհարներ, մարգարիտ (հարուստ քաղաքորտարի զուարճանքի նիւթերը), արեւելեան համեմներ, պղզպեղ, կոճապղպեղ, մշկընկոյզ, և այլն, այս ամէնը Լեհաստան կը բերուէին Հայոց միջոցաւ և կը տարածուէին երկիրն մէջ ամէն կողմեր: Զարմանալ պէտք չէ ուրեմն թէ ինչու անոնք կը բնակէին Լեհաստանի

արեւելեան վաճառականական քաղաքները, ինչպէս, Պրօզի, Պրցէցանի, Ռուպիօ, Զօրօտէնքա, Ժարօսլավ, Ժարլովէց, Լուցբ, Փօտաչցէ, Սթանիսլավով, Տլոքցուով, Տոլքովիտ, և այլն: Անոնք կը գտնուէին նաև Լուպլէն, Քաղիմիր, Վիստուլէ, Յամոսք, Վարսովի, և նոյն իսկ մինչև Քոյնանի: Այս վերջինին մէջ, ամբողջ վաճառականութիւնը կեդրոնացած էր հայերուն ձեռքին մէջ: Անոնց յիշատակը արձանագրուած է նոյն իսկ լեհական բանաստեղծութեան մէջ: Զոր օրինակ, բանաստեղծ Սերաստիէն Քլօնովիչն է որ կը գրէ.

«Անոնց եով կըրնաս գրքնիլ բուրբ գորգեր, Ոսկեհուռ գրքակ, ըզգեսցու մեծաւս. Ու կիմամոմոնն հոսեղ, սիրելի, Պղպեղ, կոնպղպեղ, շաքերեղեղ, արմաւ, Մեկաբոյր ծաղիկ, սափրան կուսական».

ԺՁ. և ԺԷ. դարերը լեհահայերու ամենաբարգաւաճ թուականները եղան, մանաւանդ կ'ընէին քաղաքին մէջ: Երբ յետոյ անոնք միացան կաթոլիկ եկեղեցիին հետ, իրաւապէս հաւասարապատիւ նկատուեցան լեհերուն: Ատիկա տեղի ունեցաւ ԺԼ. դարուն: Այդ թուականէն հայերը մեծ կարեւորութիւն և յարգանք վայելցին իրենց քաղաքակիցներէն: Անոնք քաղաքին սպանականներէն կը համարուէին՝ շնորհիւ իրենց ունեցած հարստութեան: Բայց միայն իրրե վաճառական չէ որ բարձր դիրք ունէին անոնք. անոնց մէջ բազմաթիւ էին մտաւորականները, ինչպէս նաև արուեստագէտներն ու արհեստաւորները, զոր օրոսկերիչները և զօրգագործները: Անոնց նրբարուեստ և զոհարագարող թուրերն ու սուրերը, ոսկեհուռ թամբերն ու սոսպագէտները շատ կը գնահատէին լեհ արքաներն ու սեպուհները: Ատոնց շնորհիւ շատ շուտ հարստացան հայ արհեստաւորները: Կ'ընէին լաւագոյն ոսկերիչն էր Պետրոս Զաքարիազովիչ: Յովհաննէս Սոպիլսքի անոր արհեստանոց մը շինել տուաւ կ'ընէին իր պալատին մէջ, ուր Պետրոս կ'աշխատէր միմիայն թագաւորին համար, որ շատ կը սիրէր զայն, և որ յետոյ արքունի քարտուղարի տիրոջը տուաւ անոր:

Արեւելեան երկիրներուն հետ այսպէս միշտ առևտրական յարաբերութեան մէջ լինելուն համար, հայերը տիրացած

էին օտար լեզուներու ծանօթութեան, 1400 թուականէն ի վեր, քաղաքապետական թարգմանիչի պաշտօնը միշտ հայու մը կը արուէր:

Լեհաստանի թագաւորները հայերը կը գործածէին նաև իրր գեսպաններ Լեհաստանի և Թուրքիոյ միջև: Իրենց աշխատութեան և ժրջանութեան շնորհիւ անոնք մթերեցին խոշոր հարստութիւն, և երբեմն, պատերազմի ատեն մասնաւանդ, Անոնք օգնեցին քաղաքապետութեան գանձին. զոր օր. քրոնիկապիւր մը կ'ըսէ թէ Վլաստիաւա Գ. ի օրով, Աւետիք Պետնատովիչ անուն Լվովցի մը՝ ծագումով հայ, թագաւորին 100000 տուֆատ փոխ տուաւ: Անիկա թագաւորին խոստացած էր տալ այդ գումարը. երբ արքունի պատուիրակները իրեն ներկայացան, անիկա հարցուց անոնց թէ ինչ տեսակէն պէտք էր որ վճարէր այդ գումարը. ոսկի՞, արծաթ, թէ պղինձ դրամ: «Երեքն ալ կ'ըլլայ» եղաւ պատասխանը: Այն ատեն Պետնատովիչ երեք անգամ 100000 տուֆատ համրեց անոնց, ոսկի, արծաթ և պղինձ դրամով. որպէսզի թագաւորին տանին զայն:

Լեհական հանրապետութեան վերջերը, Լեհաստանի արեւելեան քաղաքներուն վաճառականութիւնը նսեմացաւ շատ, ու բազմաթիւ հայեր ստիպուեցան հողեր գրնել: Այն ատեն Ստանիսլավովի, Գոլոմէայի, Սնիատինի, Գիւտի հողերուն մեծ մասը մինչև Չէրովիցան ի Պուքովինա (որ արեւելեան կալիցիոյ հետ միասին՝ ԺԼ. դարուն վերջերը աւստրիական վարչութեան ներքե էր) հայերուն կը պատկանէր:

Պէտք է յիշել թէ այս քաղաքներէն շատերը այժմ լեհական սահմաններէն արտաքոյ կը գտնուին, ինչպէս զոր օրինակ, Բամէնց Գոտոլսքէյ, ուր կը բնակէին բազմաթիւ հայեր, որոնք արեւելքի հետ վաճառականութիւն կ'ընէին: Մուտավիոյ և Վալաքիոյ քաղաքներէն շատերը, որոնք այժմ Ռուսիոյ մաս կը կազմեն, Հայոց շորհիւ՝ այդ մարզին վաճառականութեան կեդրոններն էին:

ԼՎՈՎԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑԻՆ ՄԷՋ

Մայր եկեղեցւոյ բակին հին դարասա-

փը, որ այսօր միմիայն արեւմտեան մասին շուրջը կը դառնայ, երբեմն ամբողջ շէնքը կը շրջանակէր: Այս եկեղեցին, ինչպէս հին շէնքերէն շատերը, քանիցս վերակառուցուած և վերանորոգուած է. ատոր համար է որ մինչև այսօր տակաւին ճարտարապետական նոր գանձեր կը գտնուին միշտ իր մէջ: Եկեղեցիին արեւելեան մասը, որ կողակային կիսաշրջանակի մը ձևն ունի, դեռ կը պահէ Մեծն Քաղիմիրի յիշատակը: Հնագոյն մասն է ասիկա, որուն շինութիւնը սկսած է 1363 ին: Այս մայր եկեղեցին Եւրոպայի մէջ ամենէն հին հայկական յիշակերտն է: Անոր յատակագիծը յօրինուած է հայկական հաւասարակողմ խաչաձևի մը վրայ, ինչ որ կը ցուցնէ թէ այս տաճարը շինուած է Հայաստանի աւանդութեանց համեմատ:

Մանենք եկեղեցիէն ներս. հինաւուրց այս պատերուն մէջ տիրող կէս մթութեան մէջ աչքերնիս իրեն կը քաշէ վերէն իջնող պայծառութիւնը: Լոյսն է այն՝ որ կ'իջնէ կամարներուն վրայ կանգնած բարձրադիր գմբեթէ մը. ան կը ծաւալի քարէ պատերուն և թունդ գոյներով ներկուած սուրբ պատկերներուն վրայ: Գլխաւոր խորանին մէջ, Յիսուսի դէմքը՝ առաքեալներուն մէջտեղ՝ կը փայլի Ժան Հէնրի Ռօլընի նըկարի մը վրայ, որ կը ներկայացնէ վերջին ընթրիքը:

Հայկական այս տաճարը խոր և անջնջիլի տպաւորութիւն մը կը ձգէ մեր վըրայ: Ամենահին մասին մէջ աչքի կը զտրենն որմանկարները և մեծ հարստութիւնը գմբեթարդ ձեղունին զարդարանքներուն: Արձանագրութիւններ կրող փոքրիկ տախտակներ և հայկական խաչեր (= խաչքարեր) հիւսուած են պատին մէջ, որմագարգութեան մաս կազմելով այդպէս: Ուխտական խաչեր են անոնք: Զարդարանքի այս կերպը այսօր բոլորովին մոռցած են լեհահայերը: Կան նաև Ժան Հէնրի Ռօլընի որմանկարները, որոնք կը զարդարեն մայր եկեղեցիին գլխաւոր մասը, որ Ժ. դարու գործ է: Կուշտի փոքրիկ մատուռին մէջ ամենէն նշանակելին է հին նկար մը որ կը ներկայացնէ Ս. Գրիգոր Լուսաւորիչը. ան զարդարուած է սուրբին կեանքը ներկայացնող փոքրիկ մետալիոններով դրուակուած արծաթ շրջանակով մը:

Ամենէն նոր մասը, որ շինուած է Ի. դարուն սկիզբը, ծածկուած է ապակիէ գմբէթով մը: Նոր են երգիտները և երգիչներուն տեղը, ինչպէս նաև մուտքի դուռը, որ Գրաքովիոյ փողոցին վրայ կը նայի: Մայր եկեղեցին կը պարունակէ հին մեծ դանձեր, այսինքն պաշտամունքի առարկաներ, ծիսական զգեստներ, նկարներ, ևայլն, բայց ամենէն թանկարժէքն է ԺԻ. դարէն հայերէն աւետարան մը: Մագաղաթի վրայ ձևազիր մըն է ան, որուն չորս հարիւր էջերը զարդարուած են գեղեցիկ գիրերով և զմայլելի մանրանկարներով, որոնց վառ գոյնները անեղծ են մնացած:

Եկեղեցիին շրջակայքն ալ հինաուերց տեսք մ'առնի: Արևելեան կողմը կայ նեղ փոքրիկ անցք մը, ուր կը գտնուի Ս. Քրիստոփորի նուիրուած սրահ մը: Միւս կողմէն կը մտնուի ներքին բակի մը մէջ, որ մայր եկեղեցին կը բաժնէ վանքէն հայ Բենետիկոսեանց, որոնք հոն կը բնակին ԺԷ. դարէն ի վեր: Ոչ հեռու դէպի Սքարպքովքայի փողոցը տանող դուռնէն՝ կը գտնուի փոքրիկ բակ մը, ուր է պաշտամունքի առարկաներու խանութ մը, որ կը կրէ "Mons Pius" անունը:

Լեհաստանի մէջ պահուած հայկական պաշտամունքը քիչ կը տարբերի կաթոլիկ պաշտամունքէն: Եթէ ուշադրութեամբ հետեւինք հայկական պաշտամունքին, կրնանք նշմարել մանրամասնութեանց տարբերութիւններ: Առաջին տարբերութիւնն այն է որ պաշտամունքը հայերէն լեզուով կը կատարուի: Բայց գլխաւոր տարբերութիւնը ս. պատարագին մէջ է. նշխարն ու բաժակը աղօթքէն վերջն է որ կը բարձրացուն: Այդ ատեն է որ քահանան կ'օրհնէ ժողովուրդը: Աղօթքին խօսքերն ալ կը տարբերին կաթոլիկ աղօթքին խօսքերէն: Պէտք է աւելցնել նաև թէ, տարին երկու անգամ, ծնունդի տօնի նախորդ երեկոյին և աւագ շաբաթ օրուան երեկոյին կը մատուցուի ս. պատարագը:

Հայկական պաշտամունքին ուրիշ մէկ մասնաւորութիւնն ալ այն է որ մկրտութեան առթիւ ս. հաղորդութիւն կը տրուի. այս սովորութիւնը կայ սակայն արևելեան բոլոր միւս եկեղեցիներուն մէջ ալ:

Այս մայր եկեղեցիէն դատ, Լվովի մէջ

ուրիշ հին հայկական մատուռներ և թեմական եկեղեցիներ ևս կան ի Պրէձէձանի, Հորսքա, Քիւթի, Լիւջիէք, Ստանիսլավով, Սնիաթին, Թիզմէնիձա: Այս բոլոր եկեղեցիները կը կառավարուին արքեպիսկոպոսէ մը, որ պեան է հայ-կաթոլիկ պաշտամունքին ի Լվով:

Լեհաստանի միւս եկեղեցիներուն մէջ պէտք է յիշել Ստանիսլավովինը: Հայոց այս քաղաքին մէջ հաստատուելէն անմիջապէս վերջը, ԺԷ. դարուն երկրորդ կիսուն, սկսան հոն կառուցանել փայտաշէն եկեղեցի մը, որ ատեն մը ետքը այրեցաւ: Հայերը զայն վերակառուցին, այս անգամ քարաշէն: Դժբախտաբար այս երկրորդ եկեղեցին ևս այրեցաւ ԺԹ. դարուն առաջին կիսուն: Ի դարուն էր որ նորէն ձեռնարկուեցաւ անոր վերաշինութեան, և դեռ քանի մը տարի առաջ է որ աւարտեցաւ ան: Ստանիսլավովի եկեղեցին, ուրիշ շատ մը սրբարաններէ դատ, ունի նաև երկու գեղեցիկ խորաններ, զորս մասնաւորաբար կը մեծարեն հայերը, և որոնք նուիրուած են Ս. Կայիթայի և Ս. Անտոնի: Եկեղեցւոյ կողքին կայ մատենադարան մը և թեմական զիւանատուն մը, որ կը պարունակէ բաղմամբ ձեռագիրներ և հայկական վաւերագրեր, ինչպէս նաև ծիսական զգեստներ և պաշտամունքի զանազան առարկաներ:

Պէտք է յիշել նաև Քիւթիի հայկական եկեղեցին: Փայտօշէն առաջին այրած ըլլալով, անոր տեղ շինուած է այժմ նոր մը, նշանաւոր՝ հրաշագործ պատկերով մը, որ Ս. Անտոնը կը ներկայացնէ:

ՊՐՈՒՆՍԼՈՒԱ ՔԷՕՔՐԻԻԼԵԱՆ

(Շարունակելի)

ՆՈՒՐՉՈՒՐԳ ԵՒ ՆՕՍՔ

Լուսազոյն կերպով շնորհաւ կ'ըսենք ո՛չ քի այն և որուն մեջ մարդս աւելի հաճոյք, քրատ, իշխանութիւն, պատիւ կ'աւերաւ կը շահի, այլ այն՝ որուն մեջ մարդս աւելի մարդ կ'ըլլայ և կը կատարէ մարդկային պարտականութեան և օգտակար աշխատութեան մեծազոյն գումար: